

107 26

891.99

m-28

1920

ԱՌԱԽՈՄՈՆ ԻԱԶԱՏԵԱՆ

ՀՅՈՒԹԻՍ ԱԼՔԵՐԵՆ

Դասի իր Ուզան եռ

Ովհեր եց Դու Առաւածներդ

Եմ երացը

891-99

Կ-28

19-20 պր

Օրինակ այս բառը աշխարհում

291-99

tu - 28

۲۷

1007  
32566

## ՀՈԳԻՒՄ ԱԼՔԵՐԵՆ

2003



9579

## ԴՈՒՆ ՏԱՄ ՍԵԴԱՆ ԵՍ


ԱՆՈՐ...

3625



ուն իմ Սէղան ես ծնած ոչ  
թէ ծովի փրփուրներէն ա-  
նոր փոթորիկներէն, որոնք  
գիտեն երգել կեանքը վայել-  
քի, որոնք գիտեն ժամանակը ու  
ծիծաղիլ մռացութեան աշ-  
խարհին մէջ, որօնք չգիտեն  
թէ ինչ է վիշտը, թախիծը  
և տառապանքը,

Ո՞ւ, զուն իմ Սէղան ես  
ծնած վշտի աշխարհէն, արցունքի ծովլն, տա-  
ռապանքի հովիտներէն ուր փուշն է աճեր խո-  
ցոտող ու ծակծկաղ, ուր արցունքի գետեր են հո-



սեր կեանք տալով վշտոտ յոյզերի, դարդոտ օրերի, ուր սոխուկէ տեղ բուն իր ողբերն է երգեր, ուր սև ամպերը ծածկեր են այն բոլորը ինչ որ կուզէք հոգիդ տեսնել, սիրտդ զգալ.

Դուն իմ Սէղան ես, ծնած խորտակուած կեանքէ, շրջող անզգայ աշխարհում, երգիդ տեղ հառաշանքդ է որ կը լուսուի ու սեւուկ աղւոր աշքերէդ, որոնք արցունքի լիներ կը մնտոնն բիւրեղներ արցունքիդ տակ հալչող:

Քայլ... քայլ այդ ճասրէն իմ անուշ Սէղա, քայլ... զեռ երկար է այդ ճամբան... զեռ դուն պիտի անցնիս ամայութիւններու մէջէն, զեռ դուն պիտի ծփաս փրփրայոյդ ծովիրու վրայ, պիտի անցնիս լերկ ու ամայի գաշտերին ուր չորացած ուռինները իրենց արցունքներէն անյատակ ծովիր են կազմեր, ուր փոխորիկները վրեժի ցառումով մոնշում են.

Քայլ... քայլ... մինչև այնտեղ. ուր ամայութեան մէջէն լսես սիրող, քայլ վշտոտ սրտի մը ձայնը որ քեզի պիտի ըսէ.

«Կեցիր, կեցիր արցունքէ աղջիկ, կեցիր որ նայեմ այդ մռայլ զէմբիդ, կեցիր, որ այդ ծով աշքերուդ մէջ կարդամ կեանքիս պատմութիւնը, կեցիր, որ քեզի երգեմ ցաւոտ օրերուս երգերը՝ որ զգաս և տեսնես թէ կայ քեզմէ աւելի դժբախտ մը, կեցիր, որ քեզ առնեմ թի-

ւերուս մէջ, սեղմնեն կուրծքդ - կուրծքիս վրայ այնքան ուժից որ ես ու դուն ձուլինք, միաններ կազմենք մէկ սիրո, մէկ հոգիր կեցիր որ թեկը առնենք թոշինք երթանք այստեղին հոն ուր սիրոյ հովիտն է, ուր կայ ազրիւր մը վայելիքի, հոն կուզեմ տանել քեզ, հոն ուր տառապանք չկայ, հոն, ուր արցունքի ծովիր չկան, հոն կուզեմ աանել քեզ ուր ժիոր չկայ, ուր անհամար անուշաբոյը ծաղիկներ են բացուեր, որոնք սէր կուտան, սէր կառնեն թիթեռնիկներէն:

Հոն պիտի տանեմ քեզ, քայլ թեկը շունխս քեզ բանող ձեռքը թեաթափ է ըրեր որ չի թուշիս, այլ ցաւերուդ տակ կրիս, ընկճուիս, հրւծիս անծում... այրուիս ու մոխրանաս. Բայց տես ես քովի ի վեր կայներ եմ թեկը ունիմ քեզի տալու արցունքներ ունիմ սրտիդ կրակը մարող, սիրո մը ունիմ քեզ յուսագրող. հոգի մը՝ քեզ զունող:

Հիմա եկուր... եկուր մօսս, պինովցուը ինձ տաք շնչովդ. համրուրէ դալուկ ճակատս, սեղմէ ինձ կուրծքիդ վրայ. որ մոռնամ բոլորը ինչ որ անցեալիս ու աշխարհինն է. զուն եղիր ինձ համար նոր աշխարհ մը ժպտող՝ մոայլ կեանքիս. Բաց սիրոս և նայէ, որ տեսնես անոր խոր խորութեանը մէջ մաքուր և անխարդախ սէրը. անիկա բուկդ է, քայլ զուն իմս պիտի ըլլաս,

երդուիք ինձ, այդ երդումը տաքուկ համբոյը մը  
պիտի ըլլայ, այդ համբոյը անբակտելի զա-  
շինը պիտի ըլլայ եքու տառապած կեանքե-  
րու անբաժան միացման:

Կը տեսնես հոգիս, քեզի կը զրեմ ամեն օր  
ամեն բան այնքան պարզ այնքան անկեղծ, որ-  
քան դուն չես հաւտար:

Ես երդեցի քեզի զեռ չերգած երդերէս.  
Քեզի համար արցունքներ թափեցի. զեռ չի-  
ցամբած աչքերէս, բայց դուն, օ՛ն դուն... չը-  
գիտես արձագանք տալ իմ սրտիս, սիրտ մը,  
որ արիւնի ծով է զարձեր, որին վրայ դուն կը-  
նայես այդ բու խոշոր սկոտկ աղուոր աչքերովդ  
աւանց կաթիլ մը արցունքի, այլ արցունքի  
տեղ աշքերուդ մէջ կայծեր կան սրտէս  
վերջ հոգիս վառող բոց մես դուն ամբողջ է-  
ռութեամբգ, իսկ ես խարսյկ մը՝ պէր բոցիդ մէջ  
այրւող:

Եյրւող ոիրտս, վառւած հոգիս կարմիր բո-  
ցեցուզ մէջէն նորէն պիտի երգին իրենց մե-  
ղեղիները. մինչև որ ժաման աչքերէդ կաթկը-  
թին զզջումի արցունքները.

Հսէ, աչքերուդ խորութեան մէջը ունիս  
պահած զզջումի արցունքներ ինձի համար:

## ՈՎՔԵՐ ԵՆ ՔՈՒ ԱՍՏԻԱԾՆԵՐ

### ԱՆՈՐ...

Հսիր, որ կը պաշտես նոր - աստւածներ  
ովքեր են ինձի անծանօթ այդ աստւածները,  
ուր են անոնց տաճարները ըսէ ինձի, ես ալ  
կուզեմ այդ աստւածները պաշտել երգել ա-  
նոնց արձագանք չգտած ցաւերգներս, չը լուած  
մեղեղիներս ու սաղմոսներս...

Անոնց տաճարներու կամարներուն տակ  
կուզեմ ծխացնել սա գժբախտ սրտիս մէջ կու-  
տակուած վշտերս, անոնց խորանին առաջ կու-  
զեմ թափել յորդառատ արցունքներս, որոնք  
չկրցան մարմարէ սիրադ փշրել, այլ աւելի կը-  
ուեցին, զարբնեցին, ամրացուցին քար սիրադ:

Հսէ ինձի, ովքեր են այդ քու աստւածներդ  
ուրէ անոնց տաճարները, այդ տաճարներուն  
մէջ կուզեմ աստւածներուդ շունչին տակ ապ-  
րիլ, հոն օրն ամբողջ աղօթքներով... անցնել,  
թափելով ինձի անծանօթ մեղերուս համար  
սիրտս այրող արցունքներս:

Հսէ ինձի, ովքեր են այդ քու աստւածներդ  
ուր է անոնց տաճարները. հոն կուզեմ երթալ  
վշտոտ սրտիս գալարումները ձօնելու աստւած-  
ներուդ. հոն զնա և դուն, որ տեսնիս այդ  
գալարումներու մէջէն և հոգիիս գալարումները

հոն պնա, որ լրես խեղգւած աղօթքներուսմբ ունի-  
ները հոն գնայ, որ տեսնես աստւածներու դտածարի  
աւազանը թէ ինչպէս լցւած է իմ արցունք-  
ներով. իմէ բաժակ մը զգալու համար սիրոյս  
մեծութիւնը. վշտիս դառնութիւնը, տառապան-  
քիս խորութիւնը, հոն գնա.

Եւ ովեր դուք աստւածները անոր, ըստե  
ինձի, ինչու էք զրեք անոր կուրծքին ատկ քա-  
րը... որպէս սիրու Հուկը ինձի, դուք ալ քարե-  
աստւածներ էք անզգայ և չապրող ուրիշի տա-  
ռապանքներով, եթէ այդպէս է ով աստւածներ  
անոր... անէծք ձեզ, անէծքը հոգիս խորթերէն  
պոռթկացող, տնէծքը վրէժիս ցասումէն բզիսող:

Օ՛, կուզէի գնրքնական ոյժ մը ըլլալ Ձեզի  
և 2եր տաճարները խորտակող: Անզնց աւերակ-  
ներուն վրայ կը շինէի իմ աստւածներու տա-  
ճարները, որոնցմէ միայն կան անմատչելի լեռ-  
ներու կատարները, վայրի բայց մաքուր ընու-  
թեան ծոցի ծաղկու հովիտներուն: լուս ան-  
տառներուն, տանջւած հոգիներու ու տառա-  
պած սրտերու մէջ:

Իմ աստւածները քարէ չեն շինւած, այլ  
արցունքներու կաթիլներէ, որոնք գիտեն զգալ  
և ապրիլ այնպէս ինչպէս իրենց երկրպագու-  
ները:

Քու աստւածներէդ վերջ դարձիր իմ աստ-  
ւածներուն մօտ, եթէ կուզես, որ հոգիիդ վր-

դովմաւնքները. սրտիդ փոթորիկները... հան-  
դարտւին:

Եկուր իմ աստւածներուն մօտ ինձի հետ  
երգելու, ինձի հետ աղօթելու:



# ԻՄ ԵԲԸՁՅ

## ԱԿԱՐ...

Դիշեր էր, լուս ու մտախոն կանցնէի լիռ ներու լանջերէն վեր բարձրացող խիտ անտառակին ծառերուն մէջէն։ Անսահման կապուտակ կամարին վրայ մէկը միւսէն աղւոր, մէկը միւսէն հեռու, վայրի շարւածքով պլայլուն աստղերը թագուհի լուսնի ցողերուն տակ աղամանդներու պէս կը փայլէին։

Լեռներու կատարն էի հասեր արդէն, երբ լուսինը, իմ մոայլ գէմքիս կը ժպտէր, վերէն այդ բարձրութենէն արծաթ ֆրփութներով ջր մէժները կը զահավիժէին վիհը բարձրաբերձ լեռներու սոսկալի մռնչիւնով։ Վերէն վար կը նայէի անտառներու դալար ոստերուն, որոնք ծածկւած էին անրիծ կանանչ տերեններով, ևս ալ պահիկ մը ժպտայ լուսնին հետ գիտնալով, որ կանանչը յոյսի նշան է, Հոն, պաղ աղբիւրի մը մօտ, հսկայ կաղնիի մը տակ նոր կեանք առած խոտերուն վրայ պառկած կը խոկայի կաղնիին հետ, ան կը խոկար իր դարաւոր կեանքի ապրումները, իսկ ես վազանցուկ կեանքիս անցած երազ օրերը. յանկարծ հեռուէն լսեցի անուշ ու թրթուն ձայն մը մենաւոր անտառի

խողքերէն, գահավիժող ջրվէժներու ողբերու հետ ներդաշնակ. հոն կանդ առի հոգիիս սիրած երզը լոելու. կը գողդղայի այնպէս, ինչպէս անտառի դալար ոստերը, սիրաս կը ճմլւէր այնպէս, ինչպէս ոտքերուս տակ նոր կեանք առած կանանչ խոտերը։

Ով էր ան, որ ողբերգներ կերպէր մութ գիշերին, վայրի անտառի ծոցին մէջ. մենմենակ այսպէս կանգնած կը մաածէի, երբ լուսինը իր արծաթ ցողքերը խառնելով երփներանդ ծաղիկներու, կանանչ տերեններու ու թաւիշ խոտերուն հետ ողողեր էր երազայինաղւոր անտառը ծիրանի լոյսով. Ցանկարծ հսկայ կաղնին ծըռեց, բայց այս անգամ անիկա կաղնի չէր, այլ փաթաթուկ վարդ մը՝ կարմիր ու սպիտակ վարդերով ծածկւած. անոր նոր բացւած մետաքսի պէս տերենները օդին մէջէն կախւած ծիրանիի. մը տեսքը կուտային, երբ յափշտակւած այդ աղւոր տեսարանէն կուզէի մօտենալ շօշափելու համար, անոր մէջէն դեւրս եկաւ նոյնքան գեղեցիկ կազմւածքով, նոյնքան աղւոր աղջիկ մը ու ըստ ինձի։

«Եկուր... եկուր... մօտեցիր ինծի տեսնելու համար հոգիիդ ուզածը, սրտիդ ըղձացածը, բայց միայն չպտածը. եկուր բայց գեռ ձեռք միտար ինծի մինչև շլսես իմ խօսքերը, մինչև չըպա-

տասխանես անոնց այնպէս. ինչպէս իմ հոգիս,  
իմ սիրու կուզէ։»

Անիկա՞ կանզնած էր գալար ոստերուն մէջ,  
ըշաղատւած կարմիր, սպիտակ վարդերով.  
փոքրիկ ու մերկ, ձիւնասպիտակ ոտքերուն  
տակէն բարձրէն զահավիժող կատաղի ջրվէժ-  
նեցուն հանդարտ վազքն էր, որ կանցնէր, իսկ  
վարդերը ծածկեր էին անոր մերկ մարմինը,  
միայն ստինքներն էին, որ սպիտակ վարդերու-  
պէս դուրս էին ցըցւեր կանանչ ոստերու մէ-  
ջէն։

Լուսինն ալ իսծի չափ յափշտակւած կերեար  
անտառի այդ մենաւոր աղջկայ գրաւիչ դէմքով.  
պահիկ մը յետոյ լուսինը անհետացաւ ամպե-  
րու ետին, ով գիտէ, թերես անիկա կը մտա-  
ծէր, որ վայրի անտառը այլևս կարօտը չզգար  
իրեն, երբ ան ունի իրմէ ազւոր լուսին աղջիկ  
մը զոյզ կրակու աչքերով, վարդէ շըթունքնե-  
րով, կաթնաղրիւր ստինքներով։

Ես զիս կայնած էի այնտեղ. նայելու հա-  
մար այդ ժողական աղջկան, ով էր այն ինչու  
էր եկեր մութզիշերին մենաւոր անտառի ան-  
դորրութիւնը խանգարնելու իր ցաւի երգերով.  
լիոներու լանջն ի վայր վազող ջուրերուն հետ-  
յուզելու և իմ սիրար Քիշիկ մընալ մօտեցայ  
անոր և ըսի։

Ով ես զան, ազւոր ազմիկ ինչըւ ես եկեր  
այս մութզիշերին, ինչ կը վնասես ես այս  
մենաւոր անտառին ծոցին մէջ. ինչու և որին  
կերգիս այդ հոգեմաշ երգերգ ըսէ ինծի այդ  
երգերդ հոգին ուզած երգերէն էին հիմա  
սիրար ալ կուզէ իր զգացուաները թօթուացնոց  
անուշ խօսքիրդ լսել նայէ այդ կրակու աչքե-  
րովդ աչքերուն մէջ որ հալչիմ. երգէ այդ մե-  
լանուշ ձայնովդ որ հազիս թեկը առնէ թաշի-  
յու այս զիսթական անտառն իվեր դեսի ծաղ-  
կուր սարերու կատարը, գեսի կապոյտ կամարը  
կիսաստգերուն մէջ որոնելու այն ինչոր մին-  
չև հիմայ չեմ գտեր. անիկա յը մուայլ գէմքը  
դուրս հանեց ոստերուն մէջէն և ըստ։

Կեցիր այնտեղ ուր կանզնած ես, ուսիս,  
ծաղիկներն են հազարումի գոյներով, հազարու-  
մէկ թերթերով, զբանու որ անսոնց ծնունդ առ-  
ուած ենիմ հազար մէկ վշտերէս, հազար մէկ զար-  
գերէս թափւող արցունքներին, անոր համար,  
որ եկեր եմ այստեղ. այստեղ եկեր եմ ցեղի  
համար, ես ան եմ, որին համար գրան տառա-  
պեցար երկար ժամանակ, ես ան եմ, որին հա-  
մար օրերդ արցունքով անցուցիր, որին համար  
ուխտեցիր մայ հաւատացիմ ինչքան ալ որ նա-  
քեզ առէ, ես այն եմ, որ խռո համողխատես ե-  
զայ տառապանքներուդ առաջ, չորրեցի ար-

յունքներդ, չըլսեցի սիրերգներդ, և ոչ ալ՝ մեղեղիներդ, այս հաւատքը ունէիր դուն իմ մասիս չէ, այդ հաւատքի գօրութեամդ կը որ շատ անգամներ ծակեցիր իմ սիրտս չէ. դէ հիմա լսէ այն բոլորը, որոնք գիտնալու համար անսահման ցանկութիւն մը ունիս, ևս պիտի կը տը լուսէ լուսէթեան այն կապը որ կապեր էր լեզուս, կաշկանդեր էր ինծի ու չեի կրնար արտայայտել այն բոլորը, ինչ որ մաքուր ու անկեղծ զգացմունքները էր. իմ երկար լուսէթիւնը ոչ միայն քեզի էր որ կը տանջէր այլև ինծի, իմ տանջանքներս աւելի մեծ էր խեղդուած զգացումներուս պատճառով իսկ դուն աւելի երջանկէ էիր անոր համար, որ, կարտայայտուէիր, ձիշդ է, որ հոգիդ կը մաշուէր իմ լուսէթեան տուած, բայց ձիշդ է և այն, որ իմ մէջ եղած պայքարը «խօսելու թէ լոելու» կը տանջէր սիրտս, կը մաշէր հոգիս և կը հիւծէր էութիւնս համակ իսկ աւելի քան կը տանջւէի, երբ կը տեսնէի թէ դուն իմ ներքին ապրումներս ոչ կը տեսնէիր և ոչ ալ կզգայիր:

Ես լոեր էի քեզի փորձելու, քեզի լաւ մը հասկնալու համար, որովհետեւ ձեզի տղամարդկանց հաւատալը համամահաւատար է հաւատալուն թէ ջուրը ընկնողը չի խեղդութիր կամ կամ չի թըջութիր, բայց այժմ քեզի կը հաւա-

տամ այնպէս ինչպէս լաւ լուղորդ մը պիտի լողար ովկիանոսի մէջ, հիմայ կը հաւատամ որ սիրտդ ծովի չափ խորը ու անոր չափ լեցուն է մաքուր ու անկեղծ զգացմունքով, կը հաւատամ թէ անոնք բոլորը իմս է և իմս պիտի ըլլայ: Դէ նայէ ազատ ու համարձակ աշքերուս մէջ, ալ հոն բոց չկայ սիրտդ այրող, անոնք մէկմէկ հայելիներ են իմ սրտին, մի վախնար, նայէ անոնց մէջ՝ տեսնելու համար սիրտս, գանելու համար անոր մէջ այն բոլորը, որոնց տարիները շարունակ որոնեցիր, բայց չգտար, անոնք եռն էին բայց ծածկւած էին աշքերուդ առաջ կամ քիզ ոյժը սէրիդ մեծութիւն փորձելու համար, հիմայ որ այդ բոլորը պարզ է ինծի եկուր, մօտեցիր, շրթունքներէս ստանալու երազած համբոյը ըլդ, ինչն ես կեցեր այդպէս ու կը դողդոաս, տես մերկ թելերս բաց են քեզ համար, եկուր որ գրկեմ քեզի, եկուր գլուխող հանգչեցուր հուլանի կուրծքիս վրայ, մոռնալու համար քու բոլոր տառապանքներդ, եկուր, բայց ես երտզ մ'եմ...մութ դիշերին... բակ աշքերիդ առաջ դիշերուայ հանգիստդ խռովող, երազ են ինծի պէս բոլոր աղջիկները, զգնյշ եղիր քնելէ... որ անոնց չաեսնես բակ աշքերով...





10726

ՀԵՂԻՆԱԿԻ ԳՈՐԾԵԲԼ

Լոյս տեսան և վաճառաւմ են՝

1.— ՈՍԿԵ ԽՆՉՈՐԻ ՄՅԱՅՈՒԹԻՒՆ	8 լ.
2.— ԵՐԱԶ ՕՐԵՐ	30 »
3.— ՀՈՎԻԻՌ ԱԼՅԵՐԵՆ	25 »

Շուտով լոյս կը տեսնէ՝

ԽՈՐՏԱԿՈՒՅՑ ՑԵՐԸ



Հեղինակի հասցեն՝

Եղիշե քաղաքացիի ինքնամբար թէն

Քաղաքի գերազանցութեան

ԽՈՎՈՄ ԲԵ ԽՈՎՈՄ ՏՐԵԱՐ

2013

